

Համար՝ Միաբանութեանս եւ Խմբագրութեանս կողմանէ յուղարկաւորութեան տխուր հանդիսին ներկայ էին Հ. Ա. Ակինեան եւ Գր. Հ. Ա. Մաշտիկեան, որոնք հայ ազգին եւ Միաբանութեանս կողմանէ իրենց սրտագին ցաւակցութիւններն յայտնեցին Հանգուցելոյն ընտանեաց եւ Վեհեն նայի համալսարանին տեսչութեան¹:

ԽՄՐ. ԱՀԱՅԴԻՄՍԻ



Ա Զ Գ Ա Յ Ի Ն

ՀՈՅԱԿԱԾ ՍԳԱՀԱՆԴԻՇ ԲԵՐԼԻՆԻ ՄԻԶ

Ճատ տարակուսական է թէ գտնուին տակաւին ազգեր, որոնց խնայած ըլլայ համաշխարհային պատերազմի. Ամեն ալ առ հասարակ պարագած են դառնութեամբ լի բաժակը, ամենն ալ կը ցուցընեն տակաւին այն ահագին վէրքերն ու հարուածները, զրոնք ստացած են այս ամենաւեր պատերազմին: Սակայն Հայուն կրածն ու աղէտը անհամեմատելի է եւ անպատմոլի: Փորձուած իրողութիւն է թէ հայ պատմարան մը, որոնց պարագն է իր ազգին անցեան նկարել ըստ առարկայական պատկերին, երբ զրիզ ձեռքն կ'առնու իր այս պարագը իրադրծելու համար, առաջին անդամ անոր միտքը զրառող գաղափարներն հայ ազգին թշուառութիւնները կ'ըլլան, որոնք կարծես թղթին վրայ պատկերանարու առաջին իրաւատէլուներն ըլլային: Այսէակի շատ եղած էին արդէն մեր ցաւերը: Բայց 1915ին Հայնաժամ բողոք նաև իրնթացները գերազանցեց. Հոս ալէտը ընդհանուր էր եւ արմատական: Տաճկական գաղանութիւնը հարիւրաւոր հաղարաւոր անմեղ Հայեր օրախոտի ընելով՝ չգոհացաւ. անոր գիխաւոր նպատակն էր զմեկ անձնու ընել, բառ նալ երկրէս այն ցեղային ամրապնդ եւ հաստարմատ բունը, որոն մէկ բառով հայութիւն անունը կու տանք. որ իր առաւել քան 3000 տարիներու կեանքով բովանդակ աշխարհի ցուցուցած է թէ նկը արժանի է ոչ միայն ապրելու, այլ եւ աստուածային Նախանամութիւնն որոշուած է նպատակու նահե մարդկային յառաջադիմութեան իր ինքնուրոյն ջանքերով եւ վաստակներով: Քաղաքակերթ աշխարհքը ցնցուեցաւ եւ սարսուար զինքը պա-

տեց, երբ Հայաստանի խորքերէն մեր ողբացեալ ազգակիցներուն յուսահատական աղեղորմ ճիշտն ու աղաղակները լսեց: Բաղըք բողըքի յաջորդեցին եւ բաղմաթիւ հակացցցներ կատարուեցան թբբական այս գալանային անլուր արաբներուն առնեցն առներ համար: Այս թէ հաւաքարար եւ թէ առանձնապէս բայց պաշտօնական ձևի առնուած բայլերուն մէջէն յիշատակութեան արժանի են մօնաւանդ բենետիկտոս Ժ. Թ. Ի. Ի. ազգեցիկ դիմումներն ու բռգիրը, որոնք գելթ այն ազգեցութիւնն ունեցան որ տաճկական կառավարութիւնն զգաց, որ անտէր եւ անտերունը չեն այն քրիստոնեաները, զրոնք՝ Խկեղ. պատմութեան մէջ շտեսուած անգութեամի կը սպաննէ եւ բնաջնջ անգամ կ'ուղէ ընել: Հայ ազգը Խորին շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն պարտական է Նորին Արքութեան, որ ամբողջ պատերազմի ընթացքին հայ ազգին իսկապէս հայրախնամ գորով եւ մէր ցուցուց, որ իր գիմումներով ոչ միայն հաղպաւազը ընտանիքներ կորստէն աղատեց, այլ եւ այսօր իսկ հարիւրաւոր որբեր իր զրամական միջոցներով կը մնուցանէ եւ կը խնամէ: Բենետիկտոս Ժ. Թ. Ի. ին ձայնը արձագանգ գտաւ նահեւ իր միթոնաւոր որդիներուն սրտին մէջ, որոնք մերթ աղօմքներով, մերթ հրապարակական ժողովքներով՝ զթութիւն եւ ողորմութիւն կ'աղաղակէն աղգի մը համար, որ մահուան գատապարտուած էր պարզապէս անօր համար, որ քրիստոնեայ է եւ բարքով եւ կրօնիւ մահմետականութեան հակառակ: Խնչպէս յայտնի է Կաթողիկէ հայութիւնը միայն աղգային այս Ճգնաժամին 7 եպիսկոպոս, 100 էն աւելի քահանայ եւ աւելի քան 80.000 հաւատացածարակն կորստուցած է: Մինչ անդին տաճկական կառավարութիւնը ամեն սատանայական հնաբը կը մատածէր իր գաղանութիւնները ծածկելու նպատակու, ասգին հանդիսական պատարագներ, կառավարութիւնը հանդիսական կառավարութիւնը առաջական համար: Կարտինալ Ամեա մինչեւ անդամ սրտաձիկիկ քարոզով մը պատուեց քրիստոնէութեան այս անմեղ հերոսները:

Միայն Անդրքոնական Եւրոպա անդամ մնաց, Անդգայ մնաց, վասն զի բրուսիական զիւուրական վարչութիւնը ռազմագիտական եւ քաղաքական թարուն նկատումներէ առաջնորդուած՝ չէր հաճեր որ Գերմանիոյ ժողովուրդը իմանայ Ճամարտութիւնը: Աւստրիացի զօրապետ

¹ Հանգուցելոյն վեց աւելի մասնամասն հման: Ամս. 1906:

մը իրաւունք ուներ, երբ գերմանական զինաշադարնեն քիչ մը վերջն իր մէկ ճառին մէջ ցաւով սրտի կը յայտարարէր թէ յաղթուեցանք ոչ թէ Գաղղիայէն կամ Ընդզիայէն, այլ Գերմանիոյ զինուորական վարչութենէն, որուն պատերազմի գերագոյն սկզբունքն էր՝ Պատերազմի ատեն ամեն բանէ յառաջ ուզմագիտական տեսակէտերն իսկ ուզմագիտականին հանդէպ երկրորդական դիլք բանելու են։ Ահա այս բոլորովն սխալ եւ կրնանք ըսել թէ նաեւ անբարյական սկզբունքովն էր, որ Բնդդիմայի չեզզորութիւնը բոնաբարուեցաւ, բեզդիմական եւ գաղղիական բազմաթիւ գործատներ եւ քաշաբներ կործանեցան, ընդծովեաներու պատերազմով բազմաթիւ նաւեր եւ մարդիկ ծովալոյն եղան եւ — գերմանական սպաներու աշաց առջեւ. հայ ազգը իր կործանման դուռը հասաւ։ Ասոնք գործքեր են ստուգիւ, որոնց՝ Գերմանիոյ հանդէպ բնականաբար ընդհանուր ատելութիւն եւ ապա թշնամութիւն պիտի հետեւեր, որուն նաեւ զոհ եղաւ գերմանիան։ Գերմանիոյ ժողովուրդը թրբական գաղանութիւններուն զարչուրելի ճշմարտութիւնը վերջի վերջ իմացաւ։ Բայց այլ եւս ուշ էր։ Ցաւակցութիւններն ու բողզքի ցոյցերը հետզիւտես սխան շատնալ։ Բայց այն ատեն, երբ իր յաշը թափանձ բանակը չըրս գաշնակիցներուն կողմանէ արդէն զինաթափ եղած եւ նկնդն իսկ իր կարձատես քաղաքականութեամբը թշուառութեան անդունդն հասած էր։ Ասկայն որչափ որ ալ հայ ժողովուրդը մասամբ մը Գերմանիոյ թրբամով քաղաքականութեան պատճառաւ իր հազարաւոր ու բիւրաւոր զաւակներէն զրկուեցաւ, այսու հանգերձ երախտապարաւ պիտի մնայ այն նաեւ իր գերմանացի կարեկիցներուն եւ բարեկամներուն, որոնցմբ ունանք ինչպիսի են Գր. Լեբիսոս, Օլոփ. Գր. Մարկուարտ, Ծափր եւն, ամբովզ պատերազմի ընթացքին ամենամեծ նիբնանութութեամբ եւ նախանձով հայուն զաւը պաշտպանած են հակառակ ամեն նեղութիւններու եւ արդելքներու։ Յատիկապէս ասոնց մաքին ծնունդն է 1913ին հաստատուած Հայտ-Գերման Ընկերութիւնը որ թէ պատերազմին յառաջ եւ թէ մանաւանդ պատերազմի ժամանակ անգնահատելի ծառայութիւններ մատուցած է Հայ առապեալներուն, ինչպէս նաեւ գերմանիոյ Հայ գաղութին։ Ընկերութեան շնորհի է, որ

Գերմանիոյ Հայերը, որոնք բաւական մեծամի են, ոչ միայն տաճկական զինուորական ամենաշադարն ծառայութիւններ ազատ մնացին, այլ եւ Հնարաւորութիւններուն ունեցան տեղ տեղ իսանութիւններ բանալու եւ իրենց բնասուր ճարտարութեամբը նաեւ ըստ բաւականի Հարաստարակած տեղեւկագիրները ընթեռնուուլ։ Մենք հոս պիտի ծանրանակ նոյնին աւելի նշանաւոր մէկ ձեռնարկին վրայ որուն նաեւ Միաբանութիւնս մասնակցած ըլլալուն՝ խմբագրութեանս համար ալ բնականաբար աւելի նշանակալից է։

* * *

Հայա-Գերման Ընկերութիւնը, որուն նպատակն է Հայկական քաղաքակրթութիւնը Գերմանիայի եւ Գերմանականականը Հայերու ծանօթացնել, նկատի ունենալով Գերմանիայի երեխմի կայսերական կառավարութեան մանաւանդ պատերազմի ընթացքին հայ ազգին հանդէպ բռնած վերոյիշեալ շատ յանցաւոր քաղաքականութիւնը, գաղաքար ունեցաւ Վիեննայի Միեթարեան Հայերէն վեց հոգի Բերլին հրամիրել, ոլրիսի եւ ուրիշ նշանաւոր քաղաքներու պէս՝ հօն ալ հայ անմեղ զոհերու յիշատակին համար հանդիսական պատարագ մը մասաւցանել տալու. եւ այսու գերմանական ժողովզգեան սրտին զայրոյին ու միանգամայն հայ ազգին հանդէպ տածած համակրութիւնն հրապարակաւ եւ հանդիսարար յայտնելու համար։ Միաբանութիւնն որ 1895ին նոյնպիսի նպատակաւ ոլրիսէն եկած հրաւեր մը շատ սիրով ընդունեած եւ Պատարացի համար ։ Վէնէ վիշեան առաքած էր, այս անգամ ալ յօժարութեամբ ընդունեցաւ առաջարկը եւ անմիջապէս Բերլինի կաթողիկէ Հասարակութեան եպիսկոպոսական փոխանրդին զիմեց, որպէս զի հաճի Նորին Վէճութիւնը տեղըն ։ Հետվիզի նշանաւոր եկեղեցին այս սուրբ նպատակին համար մեղի արամազգրելի ընել։ Կորին Վէճութիւնը իր հաւանութիւնը թղթով մը ծանցյ Միաբանութեանս, որ նկատելով թէ Բերլինի մէջ հայերէն առաջին ձայնաւոր պատարագն է, որ պիտի մատուցուի, որոշեց երաժշտական նուռագամբով կատարել զայն։ Եւ այսու ամենամեծ հանդիսականութիւնը տալ արարողութեան։ Եւ որովհետեւ Գերմանիոյ ներքին խոռոչութիւններու եւ շոգեկառ

քերու անկանոնութեան պատճառաւ անկարելի էր Միաբանութեանս սանունքը ի միասին առնուլ է . Սովոր Սրապեան որ քաջ հմուտ է թէ եւրոպական եւ թէ հայկական երաժշտութեան, կանխաւ Քերլին մէկնեցաւ՝ հոն քառաձայն երգիչներու խնչվէս նաեւ նուագամիմբին դժուարին խնդիրները Ա. Հետմիզի եկեղեցւոյ վարչութեան հետ կարգադրելու համար Եկեղեցւոյն երաժեշտապեար ամբողջ գործքն իր վրան առնելով, զժուարութիւնները հարծուածէն աւելի շուտով հարթուեցան: Իբր երգիչ՝ ուրոշուեցան Ա. Հետմիզի երգիչները, իսկ գործիններու մասը յանձնուեցաւ Աբբունական նուագամիտին (Königliche Kapelle): Մինչ այսպէս Հ. Սրապեան Քերլին գերմանացի երգիչները գերմանական տառերով հայերէն երգերուն կընտելացլնէր, ասդին վեհնա միւս հայերը օրոնք էին Հ. Ակիննեան, Գր Հ. Ա. Մատիկեան, Հ. Ա. Հապովեան, Հ. Փ. Մալճեան եւ Հ. Ա. Առկեան, Եկեղեցական զգեստներու փոխադրութեան, եւ մանաւանդ անցագիրներու պատճառաւ Ելած կնճռոս դժուարութիւններու զէմ կը մաքառէին: Ծնորհիւ Աւստրիոյ կառավարութեան աղնուութեան եւ բարեացակամութեան ասոնք ալ լուծուեցան. եւ Միթմարեան Հայերը Հ. Ա. Ակիննեանի առաջնորդութեամբ 1919 Մայիս 7ին մէկնեցան դէպի ի Քերլին, ուր հասան յաջրդ օրը. եւ Հայա-Գերման Ընկերութեան գաշհերեցութեան, Հայկական Հանրապետութեան ներկայացուցչին պատճեանի կողմանի մէծ պատուով ընդունուեցան: Հայա-Գերման Ընկերութեան խնդրակնորվը Երկու օր վերջը ժողովը մը գումարուեցաւ, որուն ներկայ էին նաեւ Հ. Ակիննեան եւ Հ. Մատիկեան. Վերջինս սգահանդիսին վերաբերող քանի մը խնդիրներ առաջարկեց, օրոնք ամէնն ալ գոհացուցիչ կերպով մը լուծուեցան: Ասոնցմէ մին էր ի մէջ այլոց գերմաներէն ձառ մը, զր Հ. Մատիկեան այլոց գերմաներէն ձառ մը, զր Հ. Մատարագին սկիզբը պիտի խօսէր: բայց յարգոյ գատարագին մէջ քաղաքական մէջ ամբունդը մին էր ի մէջ պով մը լուծուեցան: Զատո մը մին էր ի մէջ այլոց գերմաներէն ձառ մը, զր Հ. Մատիկեան այլոց գերմաներէն ձառ մը, զր Հ. Մատիկեան ամբունդը մին էր ի մէջ պով մը լուծուեցան: Ասոնցմէ մին էր ի մէջ պով մը լուծուեցան:

կը բաւէր, կանխաւ արդէն 4000ի չափ տոմսեր տպանած եւ ցրուած էին. այսպէս որ առանց տոմսի անձինք այլ եւս պիտի չկարենային եկեղեցին մտնել:

Ամիսներով սպասուած ցանկալի Մայիս 14ր, որ սգահանդէսին որոշեալ օրն էր, վերջապէս ծագեցաւ: Պատարագը թէպէտ ժամը 11ին պիտի սկսէր, բայց 10ին արդէն բացուած էր Եկեղեցին եւ կարգադրիչ մասնախումբը ամենամեծ աշարժութեամբ եւ նպատակադէտ կարգերով հետզիւտէ Եկեղեցին լեցուող տոմսակաւոր այցելուներն իրենց տեղերը կը զետեղիր: Հոս մասնախմբի անձինքներէն մեր շնորհաւորութեան եւ դրուասելքներուն արժանի են մասնաւորապէս Պր. Յ. Էմիրզէ եւ Պր. Մելքոն Օհանձանեան, որոնք իրենց անձնական գործքերը ձգած ամբողջ շաբաթ մը ժամերով սգահանդիսին պատրաստութիւններով զըաղեցան: — Կերկայ Եղողներուն մեծամասնութիւնը Քերկանի կաթողիկէ հասարակութեան կը վերաբերէր, Ներկայ էին նաեւ ամբողջ հայ գաղթականութենէն 100էն աւելի անցինք. Աւստրիոյ եւ Պարսից գետպանները, Խալիբոյ Ներկայացուցիչը եւ բազմաթիւ ուսուցչապետները. Նշնչութեան գիտնականները: Գերմանիայ բոլոր նախարարներուն ալ տեղեր պատրաստուած էին, որոնք սկային խաղաղութեան խնդրով շատ զըաղած ըլլալուն ներկայացուցիչներ միայն առաքած էին: Եկեղեցւոյն վերջին տեղը գրաւուած էր, եւ քնարներու գաշնակաւորման ձայնական նախարարները կը ցոյցընէին որ ժամը 11ը զարնելու վրայ է: Քանի մը վայրէն հանէն դադրած էին արդէն նախափորձերը, երբ Հ. Մատիկեանի նախանի վրայ երդիսն իր վեհէ եւ դիմիչէ ձայնով “Խորհուրդ Խորին” կ հրաշալի նախերգանքն սկսաւ: Մեր լեզուն չի բաւէր բացատրելու համար մեր աղգայիններուն զգացածն ու ուրախութիւնը: Շատերը տարիներով զրկուած իրենց հայրենիքն եւ աղգային հնաւանդ գեղեցիկ արարողութիւններէն հոգեպէս այնպէս ցնցուեցան, որ հոգեղմայլ տրամադրութիւններէ գրաւուած սկսան սաստկորէն արտասուել: Կոկ անոնք, որոնց երաժեշտական ձաշակն աւելի կրթուած եւ կատարելագործուած է, ամենէն աւելի հիացած էին ձայնագրական առաւելութիւններով օժուած եղանակներուն վրայ, որոնք ինչպէս օր. Համար երկու Եգամեան աշխարհածանօթ երաժշտուչի քոյրերը կը յայտարարէին, նուագախմբին ընկերակցութեամբը արտափոյ կարգի հմային լինութիւն մը կը զգելուններ ձգել եկեղեցին, որ 4000 հոգւոյ հազիւ

Նույնին: Մեծ եւ շատ մեծ էր պատարագին նաև գերմանացիներու վրայ ձգած ապաւորութիւնը: Վասնց համար ամէն բան նոր եւ գրաւիչ էր. մեր զգեստները, պատարագողին թագն ու դաւադանը, աւելատրանին՝ խորանին եւուելուն շրջաբերելով՝ համբուրեցընելու, վերաբերութիւնը, քահանային՝ սուրբ Կշխաբը սկիհին վրայ բռնած ժողովուրդն օրչինեմ եւ ուրիշ նման ազգային առանձնայատուկ արարողութիւններ երեւյնթներ էին, որոնք առանձինն առեալ արդէն արտակարգի իրավութիւններ էին գերմանացիներուն լատինական պարզ ձեւերու վարժած աչքերուն համար: Ահա առնց վրայ աւելցան մեր արեւելեան գեղեցիկ երգերը, որոնք անմահ Այտընեանի ճարտար գրչին տակ մշյմէկ հրաշալիքներ զարձած են: “Գերմանիա,” օրամերիթը գերմանացի այցելուներու բերնով կը խօսի, երբ կը դրէ. “Հայերէն պատարագը գրեմէ մի եւ նյին մասերն ունի զօր ունի լատիներէնը. թէ եւ աղջիքները մեծու մասամբ բուլրովին ուրիշ բովանդակութեամբ են: Հայերէն Զայնաւորը շատ մեծ շքեցութիւն եւ արարողութիւններու պէսպիտութիւն կը ցուցընէ, մինչդեռ լատինականին մշջ աւելի ափող են սուրբ ծանրութիւնն ու վեհ պարզութիւնը: . . . Աիննական Միիմարեան Միաբանութեան ընդհանրական Արբահօք՝ Այտընեանի կողմանէ ձայնագրուած եկեղեցական քառաձայն երգեցովութիւնը Ա. Հետվիզի երգելուն խումբին յանձնուած էր, որ եւ ամենափայլուն յաջողութեամբ կատարեց: Ստուգիւ բոլորովին արտակարգի յանողութիւնն մըն էր, որ եւ Հայերէն ալիսապէս զնահատուեցաւ: Ա. Հետվիզի խմբին այս երաժեշտական ներկայացումներուն մշջ հայկական երգեցովութեան ամենավսեմ՝ գեղեց կութիւնը ցայտուն կերպով երեւան եկաւ. մերը պաղատագին խնդրելով, մերթ խնդագին ցնծումով երկինք կը բարձրանային ներդաշնակ ձայները մինչդեռ քահանաներուն երգեցովութիւնն ինչպէս ամեն ծէսերու մշջ, աւելի միօրինակ էր: ”

Զայնաւորին աւարտելէն միրջ՝ Հայեկական գաղութը Միիմարեան Հայերւուն ճաշկերայթ մը տուաւ, որուն մասնակից էին մերձաւորապէս 50ի չափ պագայիններ: Եմէնքն ալ անպայման ուրախութեան մշջ էին. եւ չէին գիտեր թէ ինչպէս բացատրեն իրենց շնորհակալութիւնը Միիմարեան Հայերերուն, որոնք չեռուէն եկած անգամ մըն ալ ջերմացոցին իրենց սրտերը ազգային սիրով եւ հանդէսով: Ուղանի միջոցին Գրին ակտիւնուուն կողմանէ ճառ մը խօսե-

ցաւ, որուն մշջ Միիմարեան Միաբանութեամ մեծամեծ արդիւնքները համառօտիւ մը գնահատելու վերջը՝ շնորհակալութիւն կը յայտնէր Հայրերուն՝ իրենց ազգանուէր զոհաբերութեան համար, որով ամէն խոշնդոս եւ դժուարութիւն ոչինչ համարելով՝ իրենց փառաւոր Զայութեան անուան վրայ նոր փայլ մըն ալ աւելցուցին: Ասոր վրայ ուրբ ելաւ Հ. Ակինեան եւ “արիւն մարտիրոսաց սերմ քրիստոնէութեան” խօսքն իրեն բնաբան առած ցուցուց որ թէ եւ Հայ ազգին թափած արիւնն արտակարգի է, բայց ի զուր չեղաւ այն արիւնը: Յետոյ Քերլինի Հայ գաղղմականութեան աղդասիրութիւնն ու միութիւնը դրուատելէն վերջը խնդրեց բաժակները բարձրացընել ի պատիւ Հայ ազգին աղատութեան, որուն յաջորդեց Կեցցէ Հայաստան, կեցցէ Հայաստանը զնծալիք բացատրանչութիւնը: Հայրերը ժամկը Ծիր Գրին Գրինֆիլահի, Պր. Աւետիքեանի, Պր. Էմիրզէլի եւ Պր. Մ. Օհանձանեանի Ծնկերութեան պաշտօնատունը, ուր սիրալիք ընդունելութիւն եղաւ իրենց Գր. Աւետիւսի, Շտիրի եւ Պ. Ոռուրախի կողմանէ: Արեքն ալ օրւան համապատասիսն ճառ եր խօսեցան. որոնց մշցին ամէնէն ընդդարձակին ու միանդամին նշանակալիցն էր Գր. Աւետիւսին ճառը, զօր կարելի է երկու գլխաւոր հատուածներու բաժնել: Առաջնորդ զրուատիք մըն էր ուղղուած Միիմարեան Միաբանութեան, առանձնապէս շեշտելով, որ Միիմարեանները 200 տարիէ ի վեր Եւրապայի եւ Հայ ազգին միջնորդի զեր կը կատարեն. եւ թէ մասամբ մը իրենց արգիւնքն է, որ Հայ ազգը թէ գիտնականապէս եւ թէ առ Հասարակ քաղաքակրթօրէն զրեթէ եւրոպականացած է: Երկրորդ մասը նույիւն եւ տաճկական գաղաղնութիւններուն եւ Հայ ազգին աղատային, զօր եւ շատ խոսանալից կը գտնէր: Արովշետեւ սիրապողական գործիք մը համար Գր. Աւետիւսի մէկներ, Հ. Ակինեան ներմանցերու շնորհակալութիւն յայտնեց Հայա-Գերման Ծնկերութեան՝ իր Միիմարեան Հայրերութեան շնորհակալութիւնը թէ մըն ծանուցանել նյին Ծնկերութեան, որ իրեն պաշտօն ստանձնած է Հայութեան գերագոյն շահերը պաշտպանել, նպաստել անոր վերսախին կանգ ման եւ ծանօթացընել զայն Գերմանիոյ ժողովրեան:

Ամսոյն 17ին երեկոյեան ժամը 8/ն. Միկարքական Հայութի մեջ մեկնեցան բերլինէն, թաղով դաշտում իր՝ խաղաղութեան պայմաններու պատճառաւ սգով՝ համակուած անիմիթար տրամադրութեան մէջ։ Անչուելի պիտի մման անոնց սրտին մէջ մեր ազգայիններուն հիւրասիրութիւնն՝ բայց մանաւանդ ազգասիրութիւնն, որով վառուած էին ամէնն ալ եւ միջդներ կը վնասեին զայն նաեւ գործնականապէս ալ ցուցընելու համար։

ԽՄԲ. ՀՀԱՆԴԻՍԻՆ



ԱԶԸՏՈՒԹԵԱՆ ՇԵՐԺՈՒՄԻ ԺԵ – ԺԹ ԳԵՐՋՈՒ ՀԱՅՈՅ Միջ

Անոյ թագաւորութեան անկմամբ եւ Սենեքերիմի Սերաստիա փօխագրութեամբ բարձաւ Մայր Հայաստանի քաղաքական անկախութիւնը եւ երկիրն մատնուցաւ այլակրօն թամարաց եւ Սեղուկեանց ծառայութեան։ Նոր տէրերու իշխանութիւնն աւելի բոնապետութիւն էր, որոնք սուը եւ հուը առած ի ձեռին՝ մահ տիռել, քանդել կործանել կը ձգտէին մանաւանդ քան շինարարել երկիրն, անդորրացնել եւ կեանքը քաղցրացնել։ Երկրին հին քաղաքակրթութիւնը կործանարար ասպատակութեանց եւ անհանդուրժելի հարկապահանն զոհ կ'երթար։ Ոչ կրօնի ազատութիւնն եւ ոչ ապրելու իրաւոնք շնորհուած էր ժողովրդեան։ Յետին ստրկութեան կեանքը կ'ապրէր հայր հայր։ Կիլիկեան նորակազմ պետութիւնն իւր գյոււթեան կռուի մէջ՝ ի վիճակի չէր միջնորդել եւ բարուգել եղքարց դառն դրութիւնը Մայր երկրին մէջ։

Հայ սրտին հառաջներն լսելի են ժամանակակից յիշատակարաններէ, որոնք խօսուն բողքարկուներ կը ներկայանան ժամանակակից վշտին։ Անէծք բոնաւորաց, պարտութիւն խաչի սիրերիմ թշնամիներուն, յաղթանակ քրիստոնէական դրօշին, ազատութիւն անտանելի լուծէն՝ ահա հայ սրտին անդադար մաղթանքներն մափուած վենակալին գահոյից առջեւ։

Թէեւ տեղիս տեղիս ժամանակ ժամանակ կ'ամոքուէր վիճակը՝ արդեամիք մնացրդ յշխանական տներու հայր բազուկներուն, երբ երկրին ինչ ինչ մասերու՝ սահմանափակ շրջանակի մէջ կը ստեղծուէր կէս անկախ դրութիւնը, որ ի զէն եւ ի զարդ կուռ վառուած ահ

եւ սարսափի կը սփռէն ինքնակալին վատազգի ծառաներուն վրայ, բայց երկար ժամանակ չէր կրնար դիմագրաւել ինքնապաշտպանութեան այս ոյժը, երբ մարդախանձ բռնապետք հզօր բանակով սովոր կ'ելլէին։

Այս կացութենէն գլուխ ամբառնալու երեք հնարաւորութիւն կար Ազգին տոջեւ, կամ զէն ի ձեռին ընդգվել ի վսեր ելլել լուծին դէմ, կամ համաձայնութիւն կնքել բռնապետներուն հետ զանօնք սիրաշահելով, եւ կամ դիմել քրիստոնեայ արեւմուաքի միջամտութեան։

1. Մահեղական բռնութեան լուծն թօթափելու համար աշխարհաժողով խորհուրդ կաղմել չէր կրնար մտածուիլ ժամանակ մը, երբ երկրին բաժնուած այլեւայլ բռնապետներու մէջ, շրջապատուած այլակրօն ժողովուրդներով, կարելիութիւն չկար միութիւն ստեղծել՝ բաւականաչափ ոյժ ի մի հաւաքելու համար, չկար նաեւ ասոր համար անհրաժեշտ արտաքին սահմանակից պետութեան մը միջամտութեան յըսը, ուսկից ի հարկին թիկունք ակնկալուէր։ Խաչակրաց արշաւանքներն գէպ ի Սերկիր յըսի հեռաւոր նշոյլ մը ծագեցին թէեւ, արծարծեցան ազատութեան թեւերը, բայց իրենց սահմանին հետաւորութիւնը չէր զօրեր մօտալուտ ներկայացնել այն ցանկալի ազատութեան ծագումը եւ փորձերու խրախուսել։

2. Աւելի խոհեմական էր թերեւս տօնութիւն մը գտնել — մահեղական գերիշխանութեան տակ, որ տակաւ տակաւ կրնար մինչեւ ի կատարեալ ազատութիւն զարգանալ։ Ասոր համար թէ ներբուստ քաղաքագէտ հանձարի մը, կը կարօտէր ազգն եւ թէ արտաքուստ անհրաժեշտ էր գտնուիլ արդար, իրաւասէր, հպատակաց բարօրութեան նախանձախնդիր իշխանութիւն մը, որուն հետ բանակցիլ կարելի ըլլոր։ Մահեղական բռնապետք այսպիսի հողչին լնծայեր։ Անօնք իրենց իշխանական գահուն վրայ անապահով՝ բռնութեամբ միայն ի կայի կը պահէին իրենք զերենք։ Հայաստան դարձեալ երկու մրցակից պետութեանց՝ թամարաց եւ Սեղուկեանց, ապա Պարսից եւ Օսմանեանց ուազմադաշտն էր։

Այս միտքն սակայն բոլորովին օտար չէր Հայոց համար նաեւ բռնապետներէն ոմանք զգացին թէ անշահ չէր ըլլար իրենց՝ եթէ երկրին քրիստոնեայ տարբը իրենց բարեկամունենալին, որ իրենց սովորին յառաջախաղաց ցութեան առջեւ թօւմը մը կրնար կաղմել։